

# ՀԱՅԿԱԿԱՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐՈՒ ՀՆԱԳՈՅՆ ԳԱՆԶԱՐԱՆԸ

Հայաստանի Զեռագրատան մէջ (Մատենադարան) հաւաքուած ձեռագիրները պատրաստուեր են ոչ միայն պատմական Հայաստանի դրչութեան բազմաթիւ կեդրոններուն մէջ, այլ եւ բազմաթիւ ուրիշ տեղեր, ուր բնակութիւն է հաստատեր իր երկրէն գաղթած հայ ժողովուրդը: Այս Մատենադարանի հարստութեան մէկ մասը գրուեր է Լվովի, Կամենեցի, Խրիմի թերակղզիի շարք մը քաղաքներու, Հոռմի, Լիվունոյի, Վենետիկի, Պոլտայ, Երգնկայի, Երուսաղէմի, Աղեքսանդրիոյ, Սպահանի, Պասրայի, մինչեւ իսկ հեռաւոր Պոմպէի, Կալկաթայի ու Փիլիպեան կղզիներու մէջ:

Դարեր շարունակ՝ հայ ժողովուրդի եւ անոր գրիչներու հետ միասին հալածանքի, ոչնչացման են ենթարկուեր նաեւ մեր հազարաւոր ու տասնեակ հազարաւոր ձեռագիրները, աւերուեր են այդ ձեռագիրներու գրատուները: 1179ին Արաքները այրեր են տասը հազարէն աւելի ձեռագիր: Լէնկ-Թիմուրի կարգադրութեամբ հաւաքուեր, ոչնչացուեր կամ երկրէն դուրս են հանուեր բոլոր ձեռագիրները: Թերեւս այս է պատճառը, որ Մատենադարանի հնագոյն ձեռագիրներու արտագրումը իններորդ դարէն անդին չանցնիր:

Բայց անողոք բարբարոսական այդ հրկիզումները, ոչնչացումները չեն յուսահատեցուցեր ստեղծագործ հայ ժողովուրդը: Ան նորէն հաւաքեր է իր մշակոյթի մնացորդները, հիմներ է գրատուն-համալսարանները: Այդպիսի կեդրոններ են դարձած Յովհանավանքը, Բժնին, Սեւանը, Ուշին, Տաթեւը, Վանը եւայլն:

Վերոյիշեալ բազմաթիւ գրատուն-համալսարաններու մէջ թերեւս ամենէն աչքի զարնող, ամենէն հինը եղեր է էջմիածնի գրատուն-համալսարանը:

Այս տարի առնուազն հինգհարիւրամեայ հաօսկ մը կ'ունենայ մեր Մատենադարանը, որ հնագոյնն է Խ. Միութեան բոլոր գրադարաններէն:

Հինգհարիւրամեայ իր պատմութեան ընթացքին էջմիածնի գրատունը եւս, Հայաստանի բազմաթիւ ուրիշ գրատուններու հետ միասին, ենթակայ եղաւ Թաթարներու, Օսմանցիներու եւ Պարսիկներու աւերիչ արշաւանքներուն: Էջմիածնի Մատենադարանին ամենամեծ հարուած հասցնողը՝ Աղամահաղ խանի արշաւանքն էր 1795ին:

Աւելի բարբարոս ձեւով է ոչնչացուած մեր հնագոյն հարստութեան մէկ մասը 1760-ական թուականներուն, երբ Սիմոն Կաթողի-

կոս հրաման է արձակեր ձեռագիրներու պահպանութիւն սահմանելու մասին : Նոյնինքն Սիմոն Կաթողիկոսին պատմութեան համաձայն, Սեւանի վանահայրը՝ վախնալով ձեռագիրներու մաշած եւ գէշ վիճակի մէջ գտնուելուն համար պատասխանատուութեան կանչուելէ, Սեւանի լին է թափեր եւ ընդմիշտ կորստեան է մատներ հսկայական քանակութեամբ հինգած-մաշած, թերեւս ամենէն աւելի հնագոյն, կարեւոր ձեռագիրները :

Եւ երբ 1830-ական թուականներուն կը փորձեն կարգի բերել էջմիածնի երբեմնի ամենամեծ զրադարանի հարստութիւնը եւ կազմել ձեռագիրներու ցուցակը, կը տեսնենք ձեռագիրներու աննշան քանակութիւն մը :

Ըստ Փրանսացի ակադեմական Պրոսէի՛ 1840ին ուռւերէն եւ Փըրանսերէն լեզուներով հրատարակուած ցուցակի՝ 1840ին էջմիածնի Մատնադարանն ունէր միայն 655 ձեռագիր եւ տպագիր գրքեր :

Էջմիածնի զրադարանի գրքերը տեղաւորուած էին խառնաշփոթ ձեւով, առանց դասակարգութեան, մէկը միւսի վրայ, պատերու այն խոռոչներուն մէջ, որոնք Ասիոյ մէջ կը փոխարինեն պահարանները :

19րդ դարու վերջերը եւ 20րդ դարու սկզբու մտքի զարգացման եւ հանրային կարծիքի զօրացման շնորհիւ կ'աւելնայ Մատենադարանի ձեռագիրներու քանակը, սակայն գեռ կը շարունակուի բարբարուական վերաբերմունքը թանկարժէք ձեռագիրներու հանդէպ :

1921 Փետրուար 17ին, Հայաստանի կառավարութիւնը յատուկ հրամանագրով ժողովրդական սեփականութիւն յայտարարեց Մատենադարանը եւ յանձնեց Կրթական գործավարութեան : Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն՝ ապահովութեան համար Մոսկուա փոխադրուած 4660 ձեռագիրները կառավարութեան կողմէ անկորուստ վերադարձուեցան Հայաստան :

Այդ 4660 ձեռագիրներու վրայ նոր իշխանութեան առաջին տարիներուն աւելցան այն 1539 ձեռագիրները որ պատերազմի ընթացքին գաղթականութեան հետ վրկուած եւ էջմիածնի էին բերուած Կտուցին, Աղթամարէն, Լիմէն, Վարագէն, Մուշէն եւ Թուլքիոյ զանազան վայրերէն :

Այս քսան տարիներու ընթացքին ոչ միայն խնամքով պահպանուեր են ձեռագրերը, այլեւ ձեռք են բերուեր նոր ձեռագիրներ, կը կնապատկուեր է անոնց թիւը՝ հասնելով 12 հազարի :

Միայն վերջին երկու երեք տարիներու ընթացքին, պետական հանրային այլ կազմակերպութիւններէ ու մասնաւոր անձերէ ձեռք են բերուած բազմաթիւ նոր ձեռագիրներ, որոնք ունին գիտական մեծ նշանակութիւն :

Յատկապէս այդ չբջանին է, որ Մատենադարանը հարստացած է ադրբէջանեան, պարսկական, արաբական եւ ուրիշ բազմաթիւ հնագոյն ձեռագիրներով եւ այսօր ունի այդ ժողովուրդներու բանաստեղծութենէն լաւագոյն հաւաքածոներ :

Մատենադարանը անսպառ աղբիւր է ո՛չ միայն Հայաստանի քաղաքական պատմութիւնն ու գրականութիւնը ուսումնասիրելու, այլ եւ մեր ամբողջ անցեալ մշակոյթը, գիտութիւնը ճանչնալու համար : Հայաստանի հարուստ պատմութիւնը, միջնադարեան եւ նոր ժամանակներու հայ բանաստեղծութիւնը, փիլիսոփայութիւնը, աստղաբաշխութիւնը, բժշկութիւնը, մաթեմաթիքը, քիմիան, բնագիտութիւնը, աշխարհագրութիւնը, երաժշտութիւնը, հայկական գեղեցիկ մանրանկարչութիւնը ճանչնալու համար առաջ նիւթ կը մատակարարեն Մատենադարանի 12.000ի չափ մագաղաթեայ եւ թղթեայ ձեռագիրները :

Մատենադարանը մեծ գանձարան մըն է ոչ միայն հայ, այլ եւ Մերձաւոր Արեւելքի բոլոր ժողովուրդներու պատմութեան եւ մշակոյթին համար : Այդ ձեռագիրներուն մէջ ուսումնասիրողները կը գտնեն Պարսկաստանի, Ադրբէջանի, Վրաստանի, Ասորեստանի, Փոքր Ասիրի, Յունաստանի եւ Հոռոմի պատմութեան առանձին դրուագները, այդ երկիրներու մշակոյթի պատմութիւնը :

Դեռ յեղափոխութենէն առաջ մեր Մատենադարանը մեծադոյն հետաքրքրութիւն էր գրաւած Արեւմտեան Եւրոպայի եւ Ռուսաստանի բազմաթիւ գիտնական - ուսումնասիրողներու մէջ, սակայն անցեալին քիչերը յաջողեր են օգտուիլ այդ շտեմարանէն :

Քանի մը տարի առաջ Մատենադարանը Վաղարշապատէն տեղափոխուեցաւ Երեւան: Ուսումնասիրուեցաւ ձեռագիրներու վիճակը եւ միջոցներ ձեռք առնուեցան գիրքերը լաւագոյն ձեւով պահպանելու համար :

Տպագրութեան էին յանձնուած 7րդ դարու մաթեմատիկոս Շիրակացին, 5րդ դարու պատմիչ Կորինի, 14րդ դարու անանուն ժամանակադրի համեմատական բնագիրները: Ձեռագիրներու հիման վըրայ կազմուած էին մեր մանրանկարչական ներկերու 100էն աւելի հնագոյն գեղասոմսեր: Ասոնց հիման վրայ գիտնական քիմիկոս Ա. Յարութիւնեան ստացեր է շարք մը ներկեր, որոնք, բացի նկարչութենէ, կ'օգտագործուին նաեւ մեր գորդագործութեան եւ հիւսուածեղէնի արդիւնաբերութեան մէջ:

Դոկտոր-պրոֆեսոր Մ. Աբեղեան Մատենադարանի գիտական նստաշրջանին տուած իր զեկուցումով լուսաբանեց Կորինի կենսագրութեան եւ հայեացքներուն հետ կապուած շարք մը ինդիրներ:

ՊրոՓեսոր Հայրապետեան Շիրակացիի բնագիրներու հիման վը-  
րայ կազմեց Շիրակացիի կենսագրական տեղեկութիւնները ու լուսա-  
բանեց անոր աշխարհահայեացքի խնդիրները:

Մատենադարանի նիւթերու հիման վրայ հետաքրքրական աշխա-  
տանք կատարեց վրացի Արուլաձէն: Ան մեր Մատենադարանին մէջ  
գտաւ «Վրաստանի պատմութեան» հնագոյն՝ 12րդ դարու հայերէն  
թարգմանութիւնը, որ կրնար սկզբնաղբիւր ծառայել «Վրաստանի  
պատմութեան» համար, քանի որ վրացերէն լեզուով մինչեւ այժմ  
յայտնի է այդ պատմութեան 15րդ դարի՝ բազմաթիւ փոփոխութիւն-  
ներու ենթարկուած օրինակը միայն: Նոյն Արուլաձէի միջոցով էր,  
որ 1940ին մեր Մատենադարանին մէջ երեւան հանուեցաւ հին Աղ-  
ուանից լրիւ այրուկները, որ լոյս կը սփոք Աղուաններու՝ Աղրբէյ-  
ջանցիններու այդ հին նախորդներու գրի ու գրականութեան վրայ:

Մատենադարանի գիտական ուժերու շնորհիւ գտնուեր են Նիզա-  
միի շարք մը գործերու հնագոյն ձեռագիր — արտադրութիւնները,  
ասոնց կարգին 1560ին արտագրուած «Խամսան»ը, որու լուսանցքին  
վրայ արտադրուած է նաև հնդիկ մեծ բանաստեղծ Դահլավիի «Խամ-  
սան»՝ գրուած Նիզամիի հետեւողութեամբ:

Բացառիկ նշանակութիւն ունի Նիզամիի աղրբէյջաններէն միակ  
բանաստեղծութեան յայտնաբերումը Մատենադարանի ձեռագիրնե-  
րուն մէջ:

Գիտնականներու կողմէ սկսած ուսումնասիրութիւնները նոր մեկ-  
նաբանութեամբ կը լուսաբանեն մեր անցեալի գիտութեան ու փիլիսո-  
փայութեան ներկայացուցիչները — Եղնիկը, Շիրակացին, Դրիգոր  
Տաթեւացին, Դաւիթ Անյաղթը, Միհիթար Հերացին եւ ուրիշները:

1940ին կատարուած ցուցակագրութիւնները եւ հետազոտութիւն-  
ները ցոյց տուին, որ մինչեւ այժմ տպագրութեան յանձնուած միջ-  
նադարեան տաղերգուններու կարգին ձեռագիրներու մէջ ունինք բաղ-  
մաթիւ անուններ, որոնք իրենց երկերով արժանի տեղ կը նային գը-  
րաւել մեր գրականութեան պատմութեան մէջ, բայց դեռ չեն ու-  
սումնասիրուած եւ չեն հրապարակուած: Քարտագրման հետեւան-  
քով կրկնակի եւ եռակի չափով կ'աւելնան Թլկուրանցիի, Աղթամար-  
ցիի եւ ուրիշ մեծ բանաստեղծներու երկերը:

Գ. Ա.

---

Սկիւռ մը սպաննած տուն միայն մորթը կ'ունենաս. իւկ ամսո-  
բական մը սպաննած տուն՝ երեք քան, — զգեստը, շապիկը եւ մար-  
դուն մորթը: (Թաթարական առած):